

Հ Ի Ռ Ա Յ Ա Ս Ս Ա Գ Ի Ր

Ժ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1936 - ՄԱՅԻՍ

ԹԻՒ 5

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՆԹԻԼԻԱՄ


~~~~~

Հայ Եկեղեցւոյ տարեգրութեանց մէջ այլ ևս պատմականացած անուն մըն է ան :

Ո՞քան իրական է՝ կիլիկեան մեծ ելքէն կամ աղէտքէն վերջ հայութեան կարևոր մէկ մասին, ամենամեծ չափով կիլիկեայութեան, զանգուածօրէն տեղաւորումը Լիքանանի և Սիւրիոյ հիւրոնկալ երկիրներուն մէջ, նոյնքան իրական է անտարակոյու Սոյոյ հայ կաթողիկոսարանին կազմակերպումը Լիքանանի նորակազմ տէրութեան կեդրոնին առընթեր ծովակինեայ այդ սիրուն վայրին մէջ, ուր, եթէ չուզենք շատ ծանրանալ ամառնային միայն քանի մը ամբաներուն տօթագին եղանակի անպատճութեանց վրայ, մէկէ աւելի նպաստաւոր հանգամանքներ կան արդարէ՝ այժմ ֆրանսական հոգատարութեան դրօշին ներքե կառավարուող զոյց պետութեանց երկրամասի հայութեան հոգեոր և եկեղեցական կեդրոն լինելու համար :

Այսպէս կամ այնպէս, վեց-եօթը տարիներէ ի վեր, Անթիլիաս ևս անցած է Կիլիկիոյ կաթողիկոսութեան նստոցներուն այն անուանացանկին մէջ, ուր մտած են յաջորդարար, 1057էն մինչև 1924, Թաւրլուր, Ծամնդաւ, Շուլզ, Հովգլայ և Սիս :

Անուններու այս ցուցակը, իր այդ կմախային տարագին մէջ նոյն խակ խորհուրդը մը ունի. անիկա, կերպով մը, պատկերն է այն աստանգական ուղեղածին, ուսկից անցաւ հայութեան ամենէն շարժուն և հոծ մասը այդ թուականներուն, Անիի անկումէն ետքը, դէպի արևմուտք և հարաւ՝ իրեն բախտը փնտուելու և կերտելու իր անդուռ ճիզին մէջ : Ի ակզբան զրեթէ կորսնցուցած՝ իր քաղաքական իշխանութեան գայիսոնը, անիկա ամուր փարած մաս իր նըւիրապետական մականին, զոր իրբէ իր Ռէվարմն Տապանակը իրեն հետ փոխադրեց ամէն ուր դր Աստուած և մարդիկ քիչ մը հանգիստ չնորհել հաճեցան իրեն. մինչև որ Ռուբինեանց՝ Թորոսեանց և Լեռնեանց փառքը շողաց կիլիկեան բարձունքներուն վրայ, և իրապէս քաղաքական կեանքի ազգային կեդրոն մը կազմուեցաւ Սիսի արքունական սոստանին մէջ, ու թագաւորական գահը և հայրապետական աթոռը կողք կողքի վարեցին ազգին ճակատազդիրը, շուրջ չորս դարեր։ Յետոյ, Ռուբինեանց շիջումէն իր կէս դար միայն ետքը, երբ, պատմականօրէն հասկնալի իրադարձութեանց հետևանքով, հարկաւոր նկատուեցաւ



Ամենայն Հայոց հայրապետական աթոռին վերադարձն ի Ս. Էջմիածին, Կիլիկիոյ հայութիւնը, իր ազգային և եկեղեցական զոյութեան պահպանութիւնն համար նոյն իսկ, անհրաժեշտ զաց կաթողիկոսական աթոռի մը ներկայութիւնը ի Սիս. դոհացում զտաւ իր խղճմատանքին այդ պահանջը, ու կիլիկեան աթոռը, իբրև մասնաւոր կաթողիկոսութիւն շարունակուեցաւ իր վերջին տեղույն վրայ՝ մինչև ներկայէս իրը տամատմեակ մը առաջ։ Ստորյ է հետեւաբար թէ անկէց ու այդ ձևով, այսինքն իրը մասնաւոր կաթողիկոսութիւնն է որ անիկի փոխադրուեցաւ ուր ուրեմն Անթիկիա, մինչդեռ կիլիկեան միւս նախկին նաստոցները Ամենայն Հայոց Հայրապետութեան նժդեհավայրեր էին իսկապէս, քանի որ այդ թուականներուն իսկապէս Ս. Էջմիածնի աթոռն էր որ փոխադրուած էր նոյն վայրերը, ու, այդ իսկ պատճառաւ, Աքեմուտք հաստատուած կաթողիկոսները յաճախ կը ստորագրէին Շնաթողիկոս Ս. Էջմիածնի պանդիստեալ ի Սիսա, և այլն։

Ինչ որ ալ լինին այս մանրամասնութիւնները, սա՛ ստորյ է սակայն թէ բոլոր այդ աեղափառութիւնները, որոնք կատարուեցան ընդհանրական կամ մասնաւոր կաթողիկոսութեան ձեին տակ, կատարուեցան պատմական ստիպուականութեանց ներքն, ու մենք ամէնքս մեզէն գփաենք թէ ինչ պատմական հանգամանքներու մէջ է որ տեղի ունեցաւ նաև այս վերջին տեղափոխութիւնը Անթիկիաս։ Իր մասնաւոր կաթողիկոսութեան դիրքը պատճառ մը չէ երրեք որ անիկա առարկայ շլինի ընդիմանուր հայութեան միրոյն, յարդանքին և հոգածութեան։ Որ և է ազգային զործ, թէ սկս ամփոփ ահմանի մէջ կատարուած, երբ կը կատարուի խղճմատօքն և բարի ջանազրութեամբ, հետեւաբար և գոհացուցիչ արդինքներով, ազգին ամբողջութեան է որ կը պատկանի իր մատուցած ծառայութեամբն ու օգուտառվը։ Խսկ այսախի մի վկայութիւն ազգային խղճմտանքն է ինքնին որ պիտի տայ անտարակոյս ի պատիւ Անթիկիասի մէջ վերակազմուած Կիլիկիոյ աթոռին։ Ան հազիւ եօթը տարիներու կարճ տեղութեան ընթացքին արդարացուցած է արդէն Ազգին և Եկեղեցին յոյսերն իր մասին, նախ նախապատերազմեան որ և է յառաջազոյն շրջաններէ թերեւս աւելի կանոնաւորութեամբ՝ կազմակերպելով իր թեմական պարագորութիւնը, զոր կը բաղկացնեն հինգ եղիսկոպոսական կամ առաջնորդական վիճակներ, ամէնքն ալ օժտուած սահմանադրական ժողովներով։ յետոյ՝ կաթողիկոսարանի իրական և իրաւական յօրինուածքով, ուր գերազան իշխանութիւնը այնքան իմաստուն առջնութիւններով շաղկապուած է իրեն ստորագաս մարմններուն հետ, ուր եպիսկոպոսական ժողովը, Մինորի գերը կը կատարէ կաթողիկոսական վիճակն Եկեղեցական և հոգեոր գործոց հանդէպ, ուր ամսօրեայ պաշտօնաթերթ և Հասկը զգացուած պէտքերու, կատարուած աշխատութեանց և ձեռք բերուած արդինքներու պատկերը կը ցուցացնէ յստակ իսուքերու մէջ, ու փոքրիկ մամուլը անդուզ կը շարժի օգտաւէտ հրատարակութեանց եռուգեռով։ բայց այս ամենէն աւելի, առաջին տարիին իսկ ստեղծամովը դպրանոցի կամ դպրեվանքի հաստատութեան, որ արդէն իր անդրանիկ հունձքովը ցոյց տուաւ թէ որքան կամքոյ և զիտակցութեամբ պատրաստուած էր ան՝ պահովելու համար իր շրջանակին ապագայ հոգեորականներուն և մասամբ ևս ուսուցիչներու կրթութեան զործը։

Մէկ կողմ գնելով հոս՝ ամբողջ կիլիկեան կաթողիկոսութեան թեմին մէջ եօթը տարիէ ի վեր ծաւալ զտած հոգեոր և բարոյական շինութեան յայտնապէս

միկթարական կացութիւնը, որ ամբողջովին արդիւնքն է այս վերակազմութեան, գործը մի միայն իր այդ երեք երեսներուն մէջ դիտած ատեննիս, պէտք է համոզուինք արդարէ թէ ոչ չանք խնայուած է նորահաստատ այդ հոգեոր 8ան և կրթական Յարկին մէջ, և ոչ զօնողութիւն. ամէն ինչ ընթացած է հոգեոր և ազգային տեսլիքի մը մաքուր ազդեցութեան տակ, Հասարակ տեղիք մը միայն կրկնած պիտի ըլլայինք հո՞ս՝ ըսելով թէ ժամանակը և նոր ճիգեր անշուշտ հո՞ն դեռ աւելի պիտի կատարելազործեն ամէն ինչ. Նշանաբութիւն՝ որ ճիշտ է ապրելու և գործելու կոչուած ամէն հաստատութեան համար: Պարտինք սակայն ընդունիլ թէ արդէն եղածը ամէն հաւաստիք և երաշխիք ունի իր մէջ ապառնի լայնագոյն և լիաբայն և յաջողութեանց:

Պատիւ ալեփառ Վեհաշնորհ Տ. Սահակ Ս. Կաթողիկոսի, որ մեծ ձրդնաժամի վաղորդայնին նոյն իսկ՝ քաջ և ընտիր Հովուապետի արժանավայիլ ազնուական արթնամտութիւնը ունեցաւ խորհելու իր ժողովուրդին հոգեոր և ազգային վերականգնուումի պէտքին վրայ, և առաջին շարժումը ինք տուաւ անոր գործադրումին համար կատարելի աշխատութեանց: Յարզանք իր կորով Աթոռակցին, Ենորհազարդ Տ. Բարդէն Ս. Կաթողիկոսին, որ իր պարտականութեանց լիուլի զիտակցութեամբ, տքնեցաւ անդադար, կազմակերպութեան գործին թէ ծրագրումին և թէ մշակումի յոզնութեանց բերու զիթէ ամբողջովին ստանձնելով և ի գուտս հանելով զայն սքանչելի յարատեւութեամբ, և քանից առողջութիւնն իսկ ենթարկելով վտանգի: Իսկ յաւէրժական օրնութիւն ամբիծ յիշատակին յաւէտ ողբացեալ անզուգական Տ. Շահէ Արքազան Արքեպիսկոպոսի, որու շունչն է որ, կը հաւատանք, երկար ատեն պիտի ինկէ Կիլիկեան Դպրեվանքի մթնոլորտը. ցանկալի է որ իր մաքուր հոգևորականի և բարձր նկարազրի պատսկերը անեղծ ման ընդ միշտ իր աշակերտներուն սրտին մէջ: Անկեղծ համարանք և շնորհակալութիւն կը պարտինք անստարակոյս ազգովին նաև թէ եպիսկոպոսաց ժողովին և թէ ժողովրդական վարչութեան սահմանադրական միւս ժողովներուն, որնք ամէն տեղ առհասարակ ճշմարիտ զործակցութեամբ և բարոյական աշակցութեամբ օժանդակեցին երկու Վեհերուն կողմէ ծրագրուած բոլոր տնօրինութեանց, անխախտ պահելով հոգեոր և աշխարհիկ շշանութեանց միջև անհրաժեշտ համերաշխութեան սկզբունքը, որ մեր ազգային վարչական կեանքի խարիսխն ու կանան է եղած միշտ և պէտք է լինի յաւէտ:

Այս կամ այն կերպով, Հայ-Անթիլիասը իրականութիւն մըն է վերջապէս մեր ազգային-եկեղեցական կեանքին մէջ, ու Միջերկականի այդ ափունքին վրայ, բուն երկրական ուրիշ ազգերու բազմաթիւ կրօնական հաստատութեանց դրացնութեանը մէջ մենք ևս մեր կարգին հայկական սրբավայրի տիրացած լինելու այս մտածութիւնը տարակոյս չունինք թէ ուրախութիւն միայն կրնայ պատճառել իր Ազգն ու Եկեղեցին սիրող ամէն չայու:

Մեր ընթերցողներէն շատեր մտածեն թերևս թէ այս առողերը զրի առնուած են տպաւորութեանը տակ վերջերս հո՞ն կատարուած Միւռունօրնէքին, որ մտանաւորաբար կիլիկեան ներկայ թեմերուն և չափով մը նաև շրջակայից մէջ յառաջ բերաւ գնահատելի ովկորութիւն: Այդ ենթարկութիւնը ճիշտ է անշուշտ մտասամբ, բայց ճշտագոյն է սա կէտը թէ Հայ-Երտուսաղէմի մէջ շատոնց

փափաք և պարտականութիւն իսկ կը զգացուէր «Սիռն»ի միջոցաւ հրապարակաւ արտայայտելու Սրբոց Յակոբեանց Միարանութեան և իր Պետին անվերապահ համակրանքն ու սէղը՝ իրմէ ութ ժամ խարոցով միայն հեռու այդ այլ ևս օրհնուած գետնին վրայ ծաղկած կեանքին նկատմամբ։ Այդ հոգեվիճակն է որ, զանազան առիթներով արտայայտուած արդէն ներքին մտերմութեան մէջ, զըլխաւորապէս տուն կուտայ այս զրութեան։ Նա որ պիտի ստորագրէր զայն, եօթը տարուան մէջ չորս անգամ այլ և այլ պատեհութեամբ անձամբ տեսած է Հայ-Անթիլիասը, նախ՝ կազմակերպուելին առաջ, և յետոյ անոր զարգացման ընթացքին, ու միշտ վերադարձած է անկէց սիրալիք գոհունակութեամբ։ Բայց այդ բոլորը չեն կրցած բնուած մարել իր մէջ այն մորմոքը, զոր ցաւազին մտածում մը տուած է միշտ իրեն և կուտայ այժմ իսկ դեռ։ Այդ վայրին մէջ ամէն ինչ հայկական է այլ ևս, կրօնական և ազգային կեանքը, կրթութիւնը և զրական ճգուտմները, ողի և աշխարհանայիցք, միջոցներ և նպատակ, բացի միակ բանէ մը, կիլիկիոյ կաթողիկոսական աթոռը պանդուխտ է հոտ՝ իր ներկայ կայքին մէջ, ոչ միշտ պատմականորէն, որ ճակատազրական է անշուշտ և անդարմանելի, այլ նաև բնակաւորման տեսակէտով։ իրենը չէ ծունը՝ ուր կ'ապրին և կը զործեն հոն մարդիկ։ Սիսի արքունական մայրավանքին, թագւորակերտ հոյակաւոց մայր-եկեղեցին, միարաններու բնակութեան և զըպրանոցի սեհապական շէնքերուն տեղ՝ ահազին ճիզերով և մեծ զոնողութիւններով հազիւ փոքրիշատէ ձևի բերուած անշաղախ քարակերտ և փայտեայ ծածքով տաղաւարներու խոնում մը միայն կայ, սիրուն պուրակի մը շուքին և մշտահոս առուակի մը խոխոյանքին մէջտեղ, ու այդ ամէնը, զետին և շէնք, օտարինն են, մենք վարձական ու վարձակալ ենք հոն։ Ամերիկեան նիր Խաթ Ռըլֆիը, որ պատերազմի վերջին տարիներն ու յետոյ հայ որբերու պատազարման և զրոցական և արհեստական կրթութեան ծառայեցնելու համար կառուցած էր այդ շէնքերը, և ապա, իր զործին աւարտումէն ետքը, առանց փոխարինութեան հինգ տարուան պայմանաժամով միայն տրամադրած էր զայն Սոյ Աթոռին, երկու տարուան յամուրդէ մը վերջ, որ ահա կ'աւարտի, կը մտնէ սեհապականատիրոջ և պահանջնողի իր դիրքին մէջ։ Դալ տարի ուրեմն, եթէ անկարել լինի չափանալ այդ զետին և շէնքերուն, յառաջ կրնայ զալ տազնապ մը, որ գժբախտաբար կարող է յանգի վտանգաւոր ելքի մը, կիլիկեան նորակազմ աթոռին ապազան, ուրեմն, այս տեսակէտով գէթ մտանողին է այժմ։ Ամէնուս պարտքն է աղովին ինկատի ունենալ այս կէտը, կիլիկիոյ թեմականները նախ, և ազգին լրութիւնը նոյն ատեն, հարկ է որ շարժին՝ զարման մը հոգալու համար այս վիճակին, Ազգին ընդհանութեան է հայ Անթիլիասի պատիւն ու փառքը, ինչպէս անոր ծառայութիւնն ու օգուտը։ հետևաբար եւ ամբողջ հայութիւնը պէտք է իւրացնէ զայն իրապէս և իրաւապէս հայացնելու պարտականութիւնը։ Հայ Երուսաղէմը սիրով պիտի մասնակցի այդպիսի նպատակի մը իրազորման շարժումին, իր թեմական սահմաններէն ներս այդ մտօք հանգանակութիւն կատարելու ձեռնարկով, և քաղցր է մեզ յուսալ թէ ամէն տեղ ամէն հայ սիրով միայն պիտի արձագանդ տայ այս մտօք կիլիկիոյ զոյզ պատուական Վեհերուն հրատարակելիք կոչին։